

Թեան պէսպէս եղանակներուն մանրամասն զիպաց վճեռներն, կը տեսնուի նորարոյս մահմանական իրաւագիտութիւնն¹:

Այս է Հայոց իրաւունքն, զի՞ք Հայոց մէկ մասին՝ Կալիֆոռնիոյ Հայոց իրաւունքը, իրաւունք մը՝ զոր երկուսի դասեր կուտայ ընդդէմ զերմանական օրինաց Տառաստուն պահել շնչացին Հայք. իրաւունք մը՝ մեծագործ զաղաքակրթական սպգին, որուն սակիւն չէր շնորհուած խառաջ զաղաքական զարգացմամբ յառաջագի՞ծ ըլլալ, որ մասունանդ իբրև խնոր մը Արեւելեց ազգերուն մէջ թափանցեցրով, եւ շարժական զարգացեալներով՝ ազգաց յարաբերութեան զօր պիտի ըլլար եւ ազգայնութեանց անջատիչ որը պիտի բառնար:

(Հարաւորութիւն):

ԱՅՈՒՐԱԳՐԱԿԱՆ

ՓՈՓՈՒՐՈՒԹԻՒՆԻՔ ԲԵՐՁՐԵՆԵՑՈՒ ՅՈՎԵԿՈՅ ԴՅՈՒՆԻ ԴՍԻ

Հատ ստարազդի ճանապարհորդք, որոնք դիւանորաբար այս գարուն մէջ շրջեցան Հայաստանի այլեւայլ կողմերը, մտադիր եղած են նաեւ Հայաստանի ինչ ինչ լճակաց եւ ծովակաց՝ ջրոյ երեսին տեղադրութեամբ եւ մանրակրօնացութեամբ կրած մեծ փոփոխութեանը: Այս փոփոխութիւնք կը տեսնուին ի մասնաւորի երեք մեծ ծովակաց վայր, որոնք ի միասին աղէջ մը կը կազմեն, սիւնաճայրը մանկ կամ Բոլնուանաց ծովը գնելով, իսկ Կապուտան կամ Ուրուս եւ Գեղարայ լճերն աղեղին երկու բեւեռներն Տաճարներով, որոնք իրարմէ իբր շարժութեան աստիճանք Տեւուս կը դառնան: Այս փոփոխութիւններն առած է ի մասնաւորի քննութեան ՏԻ՝ Ռուպրիկ Սիկեր իւր Տեւեռեալ նոր գործոյն մէջ, որ է Փոփոխութիւն Բարձրահայտ ծովակաց 1800էն ի վեր, նաև երեսնամեջնուս նկար համարադրած: Արեւմտ, 1888. 80, բովանդակն 80 էջ²:

Այս գրութիւնն նախ Տառաստանուած է Արեւմտայի Աշխարհագրական Ընկերութեան Տեղեկագրոց մէջ, եւ այսպէս առանձինն եւս Տառաստանուած նարամբ փոփոխութեամբ եւ յարաւորութեամբ: Հեղինակին նպատակն է երկու բան ցուցնել. նախ թէ կան իբրց այսուիտի փոփոխութիւնք Հայաստանի լճակաց ջրոյ երեսին, եւ երկրորդ՝ թէ կնչ պատահանուի յառաջ կու գան իրանդակ գրութիւնք շրջո մաս ունի. առաջինն մէջ (էջ 1—14) վանայ, եւ երկրորդին մէջ (էջ 14—27) Արեւելեան Հայաստանի եւ սիկեր Հայոց լճերուն փոփոխութիւնքը կը քննուին մանրամասնաբար. երկրորդ մասին մէջ (էջ 27—44) այս երեսնամեջնուս մեկնութիւն կը շնչայ տալ Տեղեկանքն, եւ վերջապէս շրջորդին մէջ (էջ 44—80) «Ընդհանուր Արեւմտայի փոփոխութեանց», վայր կը խօսի, մերթ ընդ մերթ Տառաստանով օտար աշխարհաց մէջ տեսնուած երեսնամեջնուս Հայաստանի ջրոյ նման երեսնամեջնուս Տեւուս: Ինչպէս այս բառանքներն յայտնի է, մեզի աւելի Տեւուսը զարգացման ըլլալով առաջին երեք մասեր, անոնց վայր կ'առնուինք մեր այս տեսութիւնն, յաւելլով ի վերջը քննութիւն մ'այն կարծեաց՝ որոնք Տառաստանն չեն երեսար մեզի:

Հեղինակն անձամբ պարզած չէ այս ծովակներն, ուստի իւր քննութեանց Տաճար կը օտարուի գոհ ըլլալ այլեւայլ ճանապարհորդաց առած տեղեկութիւններով, որոնք առաւել կամ նուազ ճշդութեամբ կը նկարագրեն այն լճերուն շրջակայքն, անոնց գիրքն ու որդիքութիւնք, փորձազգեան այլեւայլ աւանդութիւններն անոնց կրած փոփոխութեանց նկատմամբ: Իբրեւ աղբիւր քննութեան կը ծառայեն նաեւ ծովեզերայ գիւղից եւ դառնաց՝ ծովակէն օւնեցած Տեւուսարութեան շափերն, որոնցմէ կրնայ իմացուիլ ջրոց որդիքներն եւ նուազին, եւ վերջապէս այն լճերուն երեսաց եւ շրջակայից տեղազգական տարածակներն: Մեր Տեղեկանքն այս ամէն աղբիւրներն ալ գործածած է, եւ իւր փամբասանագրական-տեղագրական քննութիւններն հիմնովն ընելուս փայլին յայտնի է այն պարագայէն, որ 50էն աւելի այս հիմնոյս վայր գործ Տեղեկանց առած տեղեկութիւններն մի առ մի իրարու Տեւուս Տառաստան է: Յիշեալ ծովակաց մէջ գրեթէ խորը ու գոհ, կղզեայն, ինչպէս ինչպէս չէ մնացած՝ որ մանրամասն քննութեամբ ցուցած ըլլալ թէ երբ ծագած, երբ սրբացած է ջրոյ անտունն կամ թէ երբ վերադարձնուած ծովակին նուազը լինի: Իրաւաստութիւն մեր խօսքին, դնենք Տոս Արեւելի վայր Տեղեկանքն կրած քննութիւնն, որմէ կրնանք տեսնել այսպէս զարգացող կապուտայ գրութեան կերպին վայր: «Արանդի» այս ծովակին այց ելլելուն յարդր ձեւերը, կ'ըսէ (էջ 5), ծովակ բարձրանալով անցա իւր եզերքներն, եւ 12 ամբ վերջը ջրոյ երեսն այժմու բարձրութենէն Չ ետար (18 մեզր) աւելի բարձր էր: Յարկը երկու տարին ներս ալ նոյն ընթացքն շարունակուելով՝ ջուրն իր եզրագծէն արդէն 10—12 ամբ (feet, իբր 3 միւնչեւ 3'7 մեզր) վեր բարձրացած էր: Այն ետքը մինչեւ 1850 ընդհանրապէս անփոփոխ մնացած կ'երևայ ջրոյն վիճակը, եւ յետոյ թէ եւ կամայ կամայ՝ որպէս զաշխարհ նուազիլ մնացած է: Արեւմտ, որ վայր կը պատմէ, կը յայտնէ նաեւ որ Արեւել 1838ին ցամաքին Տեւուս կապուած էր, բայց 1841ին արդէն կղզեացած, եւ 1852ին երբ այց ելաւ այս տեղեկը, նեղ՝ ¹/₁₀ միւն (150 մեզր) երկայնութեամբ պարանցով մը կը կտր ցամաքին Տեւուս արևելին մէջ 8 ամբ: Տեղեցիցը պատմեցին որ այս պարտնոյն 1841էն ի վեր տարեկան բարձրակիտի (maximum) առնէ 1 ետար (0.9 մեզր) խորութեամբ ջուր կը ծածկէր: Նոյն առնենքը Արեւելի գետաբերանն դէպ ի Տեւուս 1 միւն (15 քիլոմետր) յառաջացաւ ծովակն, եւ այսպէս Յորպոլտի գեղը

¹ Հմբ. Իմ գործը Ueber die Blutrache, S. 33.
² Die Schwankungen der hocharmenischen Seen seit 1800, in Vergleichung mit einigen verwandten Ercheinungen, von Dr. Robert Sieger, Wien, 1888.

¹ Brant (1836), Journ. Roy. Geogr. Soc. X, p. 400.
² Loftus, Quarterly Journal Geological Society, XI (1885).

կորուցեցաւ քաղաքին հարողգացելով ենէն եւ անշը չընէն այնն եղաւ վանի մերկակայ Աւանց (Սեփե) գեղին, որը Հուլի եւ Պետրի իր յիշեն, բայց Լրֆֆուտի արեւ մայիկ եւ անոր համար Պլասի աշխարհացոյցին վրայ (1857) չէ նշանակուած: Հիւսիսային եզրեք վրայի Բաբբորի եկեղեցին, որ 1838ին 1 մրն հեռու եր եզրբերէ, նոյն ասեան կարծես գետաչափ (fluviometre, Pegel) եղած էր: Բարձրակիսին ասեան 4 ոտք (1՛2 մեթր) չէր մէջ էր, իսկ Լրֆֆուտի ասեան ասեան միայն 2 ոտք:

Այս անով նաեւ ամէն տարի ծովուն ունեցած բարձրութեան շահն ու եղբայր նաեւ գոյզի փոփոխութիւնը նշանակուած են, բնականապէս որչափ կարելի էր բազմի միշտալ աղբիւրներէն: Հետազոտական է թերեւս գիտնալ թէ ինչ հետեւեալեան հասած է հեղինակին վանայ ծովանկի վրայ բարձրութիւնը: Իւր բնութիւնը կը ըզրկուցնեն (էջ 10) որ Երզնայի 1710էն (*) վերջը սկսած է ամիշ, 1750էն (**) ետքը նուազել, բայց 1800—1820 սաստիկ ամիշ եւ ողջել, ապա մինչեւ 1838 նորէն նուազելէն ետքը, մինչեւ 1841 վերստին բարձրանալ, եւ 1841—1850 անորդ հաստ ասեան վիճակին մէջ մնալ անփոփոխ: 1850—1852 անի տակէն ետքը, 1860ին ասեաններէն ամեն եւ վերջագետ 1878ին նուազել սկսած է, եւ անկէ ետքը 1882էն ի վեր ամիշ եւ որդեղել վերջնայն սաստիկութեան կարող ենք ի վերջութիւն կոչել աղբային նոր ճանապարհորդները: Իսկ վան քաղաքին ծովակէն ունեցած հեռավորութիւնն այս չափերով կ'իմացուի (էջ 40): Ենէ-Մարտի 1828ին 1/2 ժամ (= 2—3 քլմ.) կը գնէ: Հուլիս 1840ի համար 3/4 հրատախ (lieues) (= 3-339 քլմ.), մինչ Միլիմիլէն* 1862ի համար կը գնէ 1 քլմ., որուն հակառակ միւշը* 1882ին Աւանցին մինչեւ վան 3/4 ժամ (= 3—45 քլմ.) կը համարի, որուն հետ էր միասնիկ Միլիմիլէն (Բ. էջ 202): Վանայ լճին շրջակայքն գտնուող փոքր լճերն այլ (որոնք են Կազուէ, Խաշուռ, Առէն, Առաշի եւ ուրիշ քանի մը մանր սօրասներ) միւշնայն փոփոխութեանը ենթարկուել են ըստ այս բնութիւնեանց (էջ 11—14):

Վանայ ծովակին վրայ, որ չ'այոց բարձրաշխարհին սիրան է, (էջ 14), իստեղէն վերջը՝ կ'անցնի Ումայ լճին, որ 400 մեթր ակէն զանց է, բայց նուազ կորուցեալն էր, եւ աստիկ աղբիւրառն*, սակայն չ'ըյ

փոփոխութեանց կողմանէ կը համրեթանայ առաջ. նոյն հետ, ինչպէս կը ցուրդեն հեղինակին բնութիւններն (էջ 14—20), մինչեւս Գեղամայ ծովանկի մերձաւոր համայնաբնութիւն ունի իւր հիւսիսային գրից պատճառաւ՝ Արեան լճակաց բնութեանը, որ հարաւային եւ ջրմը կ'իյնայի աղբիւրութեան ներքեւ է եւ մեծ գետաներ կ'ընդունի իւր մէջ (էջ 21): Գեղամայ ծովակն անշը չ'ըյ լճակ մըն է այժմ եւ իրմէ գետակ մը ծագուած կ'առնու. բայց եւ ասոր ջրերը նման փոփոխութեանց ենթարկուել են, եւ երբեմն երբեմն մեծապէս բարձրացած եւ որդեղած են, թէպէտ, ինչպէս կը կարծէ հեղինակը (էջ 28), ապաւային գաղաթաք պիտի նուազել լճակը հոսանք կանոնաւորուելով: Առանձին մասաբնութեան արժանի են Երզնայ իրաւած լճակին վրայ եղած բնութիւններն (էջ 23—25): Այս լճակն այժմ կ'ընթացէ կ'անուանի, եւ նաեւ Երզնայ լճակներէն, որուն մէջ կը յիշուի մեր հին մասնաւորներէն Երզնայ անուամբ բերք մը: Այս լճակին եւ իւր ողջովանց վրայ կը գրէ նաեւ Գ. Վ. Արուանտեանց. (Թարսոս Աղբաք, Հտ. Ա.) —

Հոս բնականապէս կը յառնէ խնդիր՝ թէ ի՞նչ է պատճառ այսրիսի չ'ըյ մեծամեծ փոփոխութեանց: Կարեւորին անմար Ժողովրդական ասանդութեան ասեալ՝ որ այս ծովակներն միւս առիական ծովակաց հետ շըջանաւոր որոշ տարիներու մէջ կ'անին եւ կը նուազեն (Տմտմ. էջ 1 եւ 17). այլք կը համարին թէ Ումայ եւ Վանայ ծովակներն ստորելիցայ կապակցութիւն ունին, որոնց ինունը պատճառ կ'ըլլայ որոշմանը. եղան եւ որ հարաբերային աղբեղութեան կամ ծովակին յատակին բարձրակիսին, եւ կամ ասոնց նման պատճառայտուն (էջ 28), զորոնք կը իրենէ մեր հեղինակը: Զննարանելով նաեւ այն կարծիքն որ այս որդեղմանց պատճառն ըլլայ տարեկանայն ասոզողանք նուազումն (էջ 29), ինքն միայն այս մեկնութիւնը կ'ընդունի թէ օտարածի աղբեղութիւնն ըլլայ այս երեւութիւնը բուն պատճառն, աստիկ եւ կ'իյնայի փոփոխութեանց հետ սերտ կապ ունենան այս չ'ըյ փոփոխութիւնը, որով կը հաստատէ Հանի մէկ խօսքը՝, զոր իրեւ ընաթան հրած է իւր գրութեան ճակատը, թէ « Կղզիացեալ լճակները մասնաւոր յատկութիւն մ'ունին, որ իրենց չ'ըյ երեսն միշտ փոփոխան են իրարակեալ է, որ կը բարձրանայ եւ կը նուազել ըստ շըջանց երաշ կամ իրանա տարիներու, որոնք իրեւալ անընտարաւ երկրին մասնաւոր նկարագիր մը կու տան »:

Այս կարծիքը կը ջնայ ապացոյցանիւ (էջ 30—38) համեմատելով Հայաստանի այս գարուս մէջ ունեցած կ'իյնայի փոփոխութիւններն յիշեալ ծովակաց փոփոխութեանց հետ: Աւելի հեռուաբարձական է այն՝ որ այս որոշմանը եւ նուազումնը կ'ունենան անուշիկ կապակցութիւն Հայկական եւ Կովկասեան ձիւնայեղանց սահնակեղանց (glaciers, Glatseher) հետ (էջ 39—44): Վերջագետ հասն-

* Schulz, Mémoires sur le lac Van et ses environs, Journ. Asiatique, IX. (1840).
 * Գ. Վ. Մրոս անտանեանց, Համով-Համով, Ս Մասն: Մանուէ Կ. Միլիմիլէնաց, Ուրբութիւն, Մասն Բ. Ստ. Մարտի, Notice sur le voyage de Mr. Schulz. Paris, 1828, p. 10.
 * Millingen, La Turquie sous le régime d'Abdul Aziz, Paris, 1868, p. 24.
 * Wünsch, briefl. Mittheilungen, (1848է համար) եւս Mitth. der k. k. Geogr. Gesellschaft in Wien, 1865.
 * Ծովակին բարձրել մասանց վրայ այս տեղեկութիւնները կու տան ճանապարհորդը (էջ 19), 22-07% աղ կամ 19-05% ջրը՝ նաորին. 0-98% ծծմբաջր, 0-52% ջրը-թխաթր, ըստ ամեն 20-25% ճատատուն տարեքէ: Գեր բողբոջ ծովակի երեք քառաթ աւելի աղանաւն կը համարի, իսկ Մանուէի լճին զիջ թաւ զիջով, Հեղինակը Վանայ ծովակն բարձրել մասանց վրայ միջ թուրք բայց եւ այս ըստ բարձրակիսան է, այնպէս որ ըստ Միլիմիլէնի (Բ. էջ 203—5) Աւանցը բնակչոց մեծ զարգումն է բարձրակահասակին, որմ տարին «Միլիմիլէնը օրեւոր, կը իրլուին վան, բաշէշ, Գարփաստան, եւայլ: Արքեւ Հ. Կերեւս

Սարգիսեան (Յօղանութիւնը, Վեներա, 1864, էջ 275) կը յիշէ ծովակն այն եւ բարձրակին, ըստն է, եւ թէ անոր մեծն ըլլալու ասեան է փոփոխութիւնը: Կ'ըլլայ Կ'ըլլայ անշը չ'ըն իտեղեկ ըլլալու ասեան, որքան որ չ'ըլլայ * Hann, Zeitschrift der österr. Gesellschaft für Meteorol. II, 115.

մտածելով Վաստից ծովուն, Արալ լճին եւ ուրիշ արեւելեան միջին եւ նաեւ ձկնաբան լճերու փոփոխութիւններն (էջ 44—49), ինչպէս նաեւ այրեան եւ բորբ արեւմտեան, նա թէ եւ ամերիկեան լճերու շարժումներն (էջ 50—72) Տայիական ծովակաց Տեւ, կը Տեւեռցնէ թէ « այս լճերն մեծաւ մասամբ փեռնոյ փոփոխութեանց նկիւրակեալ են, այլ այս ասարթութեանք, որ արեւելեան լճերու վրայ նոյն փոփոխութիւնք աւելի աւանդ կը զգայուին քան Հայոց լճերունը, մինչ արեւմտեան լճերն նոյն փոփոխութիւններն աւելի փոփոխ կը կրեն (էջ 49), իսկ ինչ ինչ զարտուութիւնքն, որ ընդ առաջ կ'ըլլին, մեկնել կը շնայ Տեղիական այլեւայլ պատճառաց տարով այն երեւոյթները (էջ 72—80): Կը մնայ միայն յիշել թէ այս գրութեան մէջ կան նաեւ երեք տարեանք, որոնք առաջին երկուսն (էջ 42—43) կը ներկայացնեն Հայաստանի եւ օտար աշխարհաց լճակաց եւ ստանդետոց փոփոխութեանց Տաւրուսեան լճերը 1600էն մինչեւ մեր օրերն: Իսկ բրորըը մեծագոյն վիճարարական տարեակ մը ստանալետոց եւ լճերու փոփոխութեանց կըրոնկաները (course) կը ներկայացնեն: —

Տեսանք մինչեւ Տիմայ այս գրութեան կերպն ու բովանդակութիւնը: Կը մնայ հոս քննել նաեւ քանի մը կարծիքներն, որոնք մեզ Տաւրուսեան լճն երեւար: Էնդրեանը Տեւեռեւով Լոֆօքուսի կը պատմէ թէ 1852էն իբր 140 տարի յառաջ, ուստի 1710էն թէ ի տեղը կորուստ ըլլայ Արճէ զորմար ցամաքն, եւ 40 տարի կզի մնացած, մինչեւ որ Տից տեղի տալով նորէն կցած ցամաքին հետ: Լոֆօքուսն այս զեպքը պատմողը իրմայիլ Բեգ անուամբ մեկն է (էջ 2—3): Չունիք ընդգիտութեան որ Արճէ նաեւ անցեղ կարուս կղզեացեալ մնայ, ինչպէս եւ այսօր « Կանգուն պարսպով, դռնով, շուկայով, եկեղեցիով մը մինարեւով, զոր շրջապատած է ծովուն շուրք եւ դարձուցած է կղզի մը, բայց անայի՛ր (Մանուկ, էջ 120), միայն թէ ժամանակագրական փոփոխութիւն մ'ընելու է: Վասն զի այն ժամանակ, յորում այս զեպքն կը պատմուի, Արճէ կը յիշուի կանոնի առանց յիշատակուելու անոր կզիւնանայն Թողլով ուրիշ աղբերներն, բաւական է միայն յիշել այն Տաւրուսեան կան ժամանակագրութիւնն, զոր Գ. Վ. Սթանձանեանց (Մանուկ, 339) հրատարակած է Վանայ մէկ ձեռագրէն, որ Վանայ եւ իր շրջակայից աննամանք արեւալ Տաւրուսայն մըն է: Այս ժամանակագրութեան մէջ կը յիշուի թէ յամի 1702 « Արգի փայտն եկն եւ զոր հաւաքեաց յԱրճէ, յԱրճի թէ ի Բեթրոյն եւ թէ 1712ին (ՌճԿԱ) « Արճէն զատուարն մեռաւ... 1714 (ՌճԿԳ) « Ի այն ամի խիստ... ցրեալ մեծան եղեւ, այլեւան զի պրճնէ գուգուով եւ իբրեւթի՛ ի ցրտոյ ի մէջ տանց պատուեցան... լուաց որ Արճէ չարտ Վ. Էնար փեթիբը դուրուշ մի եղեւ եւ մէկ փաթ խոտ Գ. Չէ. եւ Բ. խորճ խոտ՝ լաւ ոչխար մի տային: Կը պատմէ նաեւ յամի 1715 (ՌճԿԳ) ճանկայ գաշ-

տին կուրբ ի մէջ խաչարայ Չեւալ Բեգի եւ Մարթապա փաշայի, եւ կը յաւելու: « Ի սոյն ամի յԱրճէ շաղաքի... շարժ եղեւ եւ եկեղեցւոյ զմեթն անկաւ եւ ԼԷ. մարդ ի ներքեւ մնացին, եւ թէ « ՌճԿԵ (1716) ճանդի Մահմետ փաշայն եկն: սա հասեալ յԱրճէ զորժողով եղեւ: Եւ յոյսով փոխաներէն կը տեսնուի որ Արճէն ազատ է եւ ասպարէզ կուտուր զեթ մինչեւ 1716: մինչ ըստ Լոֆօքուսի պատմութեան 1710էն թէ մ'եղբը կղզեացած էր, եւ անշուշտ այս պատճառաւ նաեւ անմարդի եղած պիտի ըլլար, ինչպէս եւ այսօր մոյն սողման համար: Ցարկուսական է նաեւ թէ 40 տարի որդեալ մնացն ետեւ դեռ բնակիք զարուս Արճէ, ինչպէս 1770 (ՌՄԹԹ) կը յիշէ նոյն ժամանակագրութեան թէ « Գրամսթ Էստէն փաշայն եկն յԱրճէ: —

Էնդրեանն Արճիչի անունն վրայ այս տեղեկութիւնը կու տայ (էջ 2), թէ « այժմ Տաւրուսեան Արճիչ (Ardich) կոչուած անունով: Այսպիսի Արճիչ անուն չեն յիշեր հայ մատենագիրք եւ ճանապարհորդք, այլ միշտ Արճէ կ'անուանեն այս տեղն: Այս անուն աննախքն եւ յայտնի յիշատակութիւնը կը գտնուի Բաղիկեանի ակեթական ժողովոյն արձանագրութեանց մէջ « Գրովի եղբարկուս Արճիչոյն (Արճիչոյ), որ էթե շնորակե Արճէ կուտու, յայտնի կը ցուցնէ քաղաքին հետ թիւնն ու պայմանագրութեանը վճարող զարուս վերջն ուլ իբրեւ « քաղաքն կը յիշուի Արճէ Արեւոտէն (այս. Գ. Ի Գեանթըրքը, 1879, էջ 93): Բայց արդէ քանի մը դար ետք շատ անշարժալ ըլլալու է որ Գեանթըրքում (այս. Գ. Վ. Եւսնազարեանց, Փարսիք, 1857, էջ 179) « Արճէ տան » նա թէ եւ « Արճէ զիւշ կը կոչէ, թէպէտ նաեւ թէ մը յառաջ անուանած էր « Գիւղաքաղաք »: Եւ պատմութեան շնիթայքն զիւսերը որ ամրոց եւս ուներ Յովհ. Կաթողիկոս (այս. Երուսաղէմի, 1843, էջ 69) « Ի զեղէն Արճիչոյ մ'ըտէ: Արճէ կ'անուանեն նաեւ Եղզիկ (Գրեթ Բ. Գ. Գ.), Լաստիկեբոտցի (այս. Վ. Ենեանի, 1844, էջ 21, 62), նոյնպէս Վարդան աշխարհաբի, Թոթմայ Արճրուսի (այս. Կ. Պրլուս, 1852) եւ այլք: Օտարագրիք ալ այս անուամբ կը յիշեն քաղաքը: Պողոստն (Աշխ. Գրեթ Ե. Գ. Թ. Գ.) Արճիչ, որչ ակեթի որչ Կատանիցի Պրեթիբուսեան (De administrat. imper. Bonnae, 1840, Vol. III. cap. 44) « Αρδες կ'անուանէ, զոր բերթ (χάστρον) կը յորըրէ, եւ նաեւ Αρδες քաղաք (την πολιτείαν του Αρδες): Արճիչը բերթը կը յիշէ ըստ վրայութեան Ան-Մարդէնի՝ նաեւ ճիճեանի (էջ 411, 312): Ատրի մատենագիրք Արկիչ կ'անուանեն, այսպէս Բարբերոսն (Ժամանակագրութեան Ատրական, էջ 208, 212, 266, 452 եւ 544), եւ առ Առեմանեան (Bibliotheca orientalis, Tom. II. p. 252), նոյնպէս եւ Արաքայիք جاشي կ'անուանեն. այսպէս Ապտուլթեան աշխարհաբիք Նոյ Յակրեթեանց պատրիարքը կ'ըտէ թէ ճիճիկեանի թագաւորիկէն թէ մը յառաջ « եղեւ եկեղաւարտ եւ տապալեցան իւրի՛ք եւ Արճէ » جاشي و بلخا

1 Արճիչի կ'ըտէ եւ Էրզրէ: 2 Այս բանն կը հաստատէ նաեւ Միթաթեան, Մասն Բ. էջ 137:

M. J. Saint-Martin, Mémoires historiques et géographiques sur l'Arménie, Paris. 1818, Tome I, p. 186.

առն Ասեմ, անդ, 269 եւ 470, Նոյնպէս եւ ազգային ճանապարհորդք միայն Արժէշ անուն կը յիշեն (գ. օ. Մանուսայ, էջ 120), իսկ Արտիշ ընտա չի յիշար: Թերեւս շփոթութիւն մը պատճառ եղած է այս անունանկարգութեան: Երայեւ կարելի է որ զազղկացի Տեղեկակի մը Ardjichez շփոթութեամբ Ardiche կարգադրած ըլլայ մեր Տեղեկակը: Այն պարագային եւս՝ որ ստորագրէ մասնաւոր դիրք կը յիշեն այս թաղաքն, այլ առանց յիշելու անոր մերթ ընդ մերթ որդորակէն, կարելի կը կարծեն այս Տեղեկակը մեկեւջ — Տեւոսեւրով վիճիկէնի (Lexicon, ի բառն Erdjiz) — թէ է Արժէշ մինչեւ 1206 ցամաքի ներքեան էր եւ յետոյ ուղի տեղ եւ աւելի ծովու մերձ շինուեցաւ: Չեղբ դիտեր թէ վիճիկէն առաքի առած է այս տեղեկութիւնը: Բայց դիտելը այլուստ՝ Ղեւոնդ Պատմագրի վկայութեանէ՛ն՝ որ արգեն թ գարեն շատ յառաջ քաղաքն մտնուիք էր: Ար պատեմ նորն պատմագիրք (էջ 179, 180) թէ է Համազասպ Արտիշեանց տերն Արժէշ վկայ յարձակեցաւ, ուր Ամբ եւր բանակուա դարանած էր, եւ կը յայտարարէ: «Եւ մինչդեռ մարտուն շէնք գաւազն է շայտ ընդ ամբողջն, վազիվազակ յարեան դարանանուցաւ... Ի սուր անդաբ՝ մաշեցին զնսա եւ սմանք առ վրանակի ասորականաց զնորակէն եւ ծովանէլ յինէնն»: Որքեմն Արժէշ 1209 էն իբր Տինգ զար յառաւ այլ այն զիրեն ուներ (այսինքն Արժէշ գեակին եւ ծովակին մտ), զոր 1209 էն կես զար եղան ի մէջ այլոց Բաղբերեան յիշելով այս թաղաքը՝ կ'ըսէ: «Արժէշ թաղաք որ ի վերայ ընին» (տեւ Ass. B. O. II, 252):

Բայց նոյն իսկ այն պարագայն որ օտարագրի Տին ասորահագրից (այսպէս Պատգմեա)՝ Արժիշա ք (ARSISS) կ'անուանեն վանայ ինքը, կը ջուրբնէ թէ ծովակէն շատ Տեւո չէր թաղաքը: Արնայ կարծուի որ ծովակէն այս անունն գառաւան ըլլայ եւ ոչ քաղաքէն: Բայց նոյն իսկ Արժիշակովեան կամ Արժիշակովեան միայն իսկ Արժիշակովեան ըլլայ եւ ոչ Տակառակն ինչպէս կը կարծէ Ինժինեան: Արժէշ իբրեւ անուն թաղաքի՝ Տին է, ինչպէս տեսանք, իսկ իբրեւ գառաւան անուն՝ փոխանակ Արժիշակովեան անունը աւելի ուշ ծագած է. եւ այս յայտնի է անկէ՛ն որ Իսրեանայոյ աշխարհագրութեան մէջ (այս. Վենետիկ 1881, էջ 32) Արժիշակովեան միայն կը յիշուի, մինչ յետեւի զարուց մասնաւորագրէր Արժիշ անուամբ ոչ միայն Վրէժահագրովեան կը Տակառակն, այլ եւ զՎենետիկ եւ գեօգրֆիքսոնիսի ի միտին: Վարդան աշխարհագիրն յայտնի կ'ըսէ: «Արժիշակ եւ Քաղբերանի՝ Արժէշ է, ուր կան սուրբ օւխտքն Մեծափայ եւ Արժուաբեր, եւ Ուռնկորս սուրբ նշանն ամենազոր» որ կնն աշխարհագրական գրքից Տակառակ է:

Չի՞ղբ չեն նաեւ Տեղեկակին վանայ ծովուն մէջ գտնուած կղզեաց նկատմամբ բաժնեբը (էջ 3), իբր 1810ի տառններն եղած պիտի ըլլայ, կ'ըսէ: «Կրողս կղզւոյն ցամաքն է Եւ Կրողս կղզւոյն Արժամար մեծ կղզիէն բաժնուալին» որոցն առաջինն ըստ Շարեբերի (1869) գեւ. «50 տարի յառաջ ք

Թերակղզի էր: Չայս կը Տեւոնցենեմ նաեւ անկէ որ այս երկու անուններն իբրեւ կղզւոյ անուն առաջին անգամն թեւեւ սխալ՝ կը գտնուին Փայպերի՝ աշխարհայայտ աստուանի վրայ եւ վերջն միւս աստուանայց կղզւոյ՝ ուստի Վրէժամար եւ Լեմ՝ Տին կղզիներէն կը գաճարակ նաեւ երբոր մը: — Ասկայն այս կղզիք ոչ նոր են ոչ «50 տարի յառաջ» ձեւացած: Արժամարայ Տեւոթիւնն աստուարիակաւի է: Արգեն Խորենացի (Պատմ. Գիրք Գ. Գլ. ԺԵ.) կը յիշէ ՂԱրժամար, եւ իրմ շատ յառաջ Բուզարի, (Գ. Գլ. Ը.) որով կ'իմանանք թէ Տամանուն ամբոց մ'ալ կար կղզւոյն վրայ, զոր կը յիշեն ըստ ԱԵն-Մարտիկի (Ս. 140) նաեւ Չիճան-Նիւմս (էջ 412) եւ Գեորգ Առուջարած (ժմեկգր. Առաքական, էջ 469), Հին է եւ Լեմ, զոր կը յիշէ արգեն 1294ին զրուած յիշատակարան մը (պա Ինժինեանի, Մեծ Հայք, էջ 228) թէ « Ի Լեմն կղզին » գրեցաւ: Ար յիշեն նոյնպէս Թովմաս Արժուանի կամ իր շարունակողը (այս. Կ. Պրիւս, 1852, էջ 361), յետոյ Թովմաս Մեծոթեցի եւ Աւաքեւլ Պատմիչ (Գլ. ԻԱ): Անոնցմ յառաջ արգեն Խորենացւոյ աշխարհագրութեան մէջ կը գտնուի Լեմ. (այս. Վենետիկ էջ 32): Հին է նոյնպէս Կուուց, թեպէտ ոչ թերեւս միւսներուն չափ: Հաւանաբար է որ նաև լոկ թերակղզի մնն էր եւ. ապա ծովապատ եղած, ինչպէս կը կարծէ Հ. Ներսէս Սարգիսեան (էջ 275), որ Տաղիք « երկմարդաւոր խորն թեմամբ, զառաւ Նորն, Իրգ ալ նորնմարտն աշխարհագրութեան մէջ չի յիշար: Բայց սակայն 1810էն զարեբրով յառաւ կղզեացն է վանայ տմանակագրութիւնը (Մանուսայ, էջ 366) յամբ ՌճԳՐ (1713)՝ «նորակեցաւ, կ'ըսէ, Կրողս ծովապար Արժուանի Ս. Վարդապետ օրբատու զիճք »: Շատ յառաջ այսինքն 1627էն քիչ մ'ետողը Լեկոյ միարանից անտը դնացին ի Կուուց, « որ եւ սա կղզի է ի մէջ այն ծովուն » ըստ Աւաքեւլ Պատմիչի (Գլ. ԻԱ): Իսկ Առուեր (զոր Տեղեկակը Ardier կը գրէ, որպէս եւ Սարգիսեան աստուանի վրայ)՝ Արտեր զրած է, իսկ ի ընտրքին « Առուեր » կարելի է որ Արժամարայ բաժնուած ըլլայ, այլ շատ Տին: Ար յիշուի պատմութեան մէջ որ շէն էր երբմն եւ թէ Յակոբ Բատականցի Տաստասած ըլլայ Տն վանք: Ար պատմուի թէ Ս. Նարեկացի իր ճշմաստանէն Առուեր կղզւոյս վրայ տեսած ըլլայ զՍասունամայրն գիւղին Սասունօրդով, եւ թէ Ս. Նայն Նարեկացւոյն գիրին առած ըլլայ զՅուսու, երբով « Առ զՏեր, որմ ըլլայ Առ-Տեր անունն, յոր կը յայտնու Սարգիսեան. (էջ 253). «Չայս քանչիւն մանր ստորագրէ նա ինքն Երանեկին ի տալին Աքքէ ի ծով ծով. յիշէ եւ յարժեան ի բանն ծր եւ ԻԵ. Արեկոյ արգեն կը ցուցնէ թէ սրջափ Տին աստն եւս կղզի էր Առուեր, Խորենացւոյ աշխարհագրութեան մէջ կը յիշուի « Առուերն », անուամբ, որ նոյն է Առուերի Տեւ, զոր արգեն յայտնի կը ցուցնեն Խորենացւոյն յիշալ ստորքը, որ կ'ըսէ. (Տպգր. Արեւն, 1881, էջ 32). «Չովմ Բոյնուեաց, յորում կղզիք երկու. Արժամար եւ Առուեր(ն) եւ

1 Ստորագրութիւն Հին Հայաստանեաց. Մեծ Հայք, Վենետիկ, 1822, էջ 126.
2 Strecker, (Berliner) Zeitschr. 1869, p. 459.

1 Jaubert, Voyage en Arménie et en Perse, 1805 — 1806, Paris, 1821, p. 139. եւ Kinnier 1813 — 1814, Jouannin, Dupré 1807.

